

Եապուն ծովուն ւերկինից մեջնե
Անհանական ժրափի մ'կ այն,
Եւ ամօրով կ երկնազեղ
Կասիլացոյն իսկ Աշխամպրայն:

Եւ ասեղաց ի լոյս աղօտ
Երբ ուրուպագիծ իր օղեղին
Կը նրկարուի երկնից յորոր
Շուրջ պարփակաւ անտառերեն:

Կաթձն այդ վեմին հոդի առնուն
Եւ ի դուրքան գիշերային՝
Դաշնակաւոր երգ կը դառնան
Զոր երազու լուս հոդին:

Տեսար բրնձն զայի հրաշակեր
Որ բավիսակ կ'անցրադառնայ
Ծովուն յախու կապուտաներէ
Որ կը փշրին ափանցը վրայ:

Ա'չ կիմ ի այդ, ո'չ հոդ, ո'չ վեմ,
Այս մեծագոր Հայ հանակին
Մշածուրին մի ի վրանմ'
Հոն տարրանիւր հազած մարտին:

ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁԵԱՆ

ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁԵԱՆ

Թրքահայոց մտաւոր ու ազգային կիսարքին
ամենէն աղւոր ու լրաւաւոր շըջանին է՛ն
պաշտելի դէմքերէն մէկն էր Թովմաս Թերզան,
զոր ահա մարկ եկաւ խլց մննէ:

Այն երջանիկ օրերուն, եւրոպական քա-
ղաքականութեան ինչպէս քաղաքակրթութեան
օսմաննեան մայրաքաղաքին մէջ տիրական
Բափանցումէն իւսեւանովով, Մէծիս ու Ազիզ
բարեհամբոյր ու հայտաբէր Սուլթաններուն հո-
վանուոյն տակ, Թուրքիոյ Հայութիւնը ուժեղ
ու խանդու թափով մը թօթուելով բիրտ
բռնապեսութեան մը խաւարին մէջ գագերէ
ի վեր իր վրայ ծանրացոյ բարյաշական թմրու-
թիւնը, եւ նորածագ արիւուն քաղցր ու կադ-
դուրին լոյսին մէջ նորոգելով իր կիսաւուց

ուժերը՝ յասաջ բերաւ մտաւոր, գեղարուես-
տական, ազդային ամենէն նոխ ու մաքուր
փթթիւնազարդութիւնը, զոր մենք ունեցած
ըլլանը եւ դարու ոսկի օրերէն ի վեր:

Այդ պահուն է որ կը նիմունի յառաջդի-
մասէր արք մամուլ մը . կրթական գործը մեծ
թոփէ կը ստանայ. հայկական թատրոն ու
լսարան կը ստեղծուի. սահմանագրական կազ-
մակերպութիւն մը կը յաջորդէ ամիրայակա-
նին. «սալոն» ներ երեւան կուգան. ուր
հայկական կեանքը կը նրբանայ, ուր հայերէն
լիզուն կը յղկուի. եւրոպացի մեծ քրագէտո-
նիրուն հրաշակերունը հայ լեզուով կը խօ-
սին մեր ժողովրդին. կը լայնցնեն, կը լու-
սաւորին անոր սրբին ու մոքին հորթզոնը.
Եւրոպայի մէջ այդ շրջանին տիրապետող ոռ-
մանթիկ ոդին, խանդախռ, անինի, իսկալա-
պաշտ, սաւառնաթեւ, հաւասարլից. կուզայ
մեր մէջ ալ տարածուիլ, կ'արթնցնէ ու կը
բեղմանաւորէ մեր ցեղին հոգեկան թաքուն ու-
ժերը. Թուրք թժիմը, ինչքան ալ դեռ
խկութեամբ բռնապետական ու անկարգ,
Հայուն գէմ սիստեմական հալածանք չի ցցիր.
մայրաքաղաքին ու ծովեզերեայ մեծ քաղաք-
նիրուն մէջ մահաւանդ, զրիթէ բացարձակ
ազատութիւն կը վայելէ Հայը տնտեսապէս ու
մտաւորապէս զարգանալու. զիս գրաքննու-
թիւնը իր խեղդիչ ճանկերը չէ սեղմած հայ
մտքին շուրջ. ու կոտորածին ուրուսականը
գես չցցուած Հայոց գլխուն. արևաբրդի,
ամօթի, խեղճութեան, ցաւի, յուրաց առու-
թեան օրերոյ գեն չեն թերած իրենց խաւարը
հայ երկնքին մէջ. ու ոչ մէկուն մտքին խկ
կը ներկայանին իրը կարելիութիւններ, չեն
վրդովեր, չեն կասեցներ, չեն խանդարեր հայ
մտքին խոյանքը դէպ ի աղւոր խէչաչները . .
ու հաւատքով, աւելնով լեցուն, Հայը կը
գործէ, կը ասեղդէ, կ'երգէ. աննան արուես-
տապէտներ կը յառնին, որ ցեղին տաղմանը
կասապանն կ'ապացուցանեն՝ բեմին վրայ,
Պոլիսը զարդարող կոյակապ շէնքերու մէջ,
երաֆառութեան մէջ, եւ մահաւանդ բանաս-
տեղծութեան մէջ. քերթողական համաստե-
ղութիւնը որ կը յացոնուի այդ պահուն,
ամենէն ճօփ, հզըն ու վսեմն է որ երբեք շո-
գացած ըլլայ Հայոց մէջ. Բագրատունի, Հեր-

միւզ, Ալիշան, Նարպէջ, Պէշիկթաշիեն, Հէ-
քիմիան, Աձեմեան, Պետրոյ, Դուրիան ասու-
ղերն էին այդ բոլորն. և արդպիս բայց մը
պատիւ. կարող է բերել ամենաբարպարագիրթ
ազգերու ինչ, և արդար հապատութեամբ մը
կարող է մեզ լցցնել՝ երբ մանաւանդ կը խոր-
հնաք որ միեւնոյն ատեն, թրքանայ արակիրն
մէջ կ'երեւային Միաբարանի, Եներենցի, Գրի-
գոր Օսեանի, Մամերեանի, Պարոնեանի պէս
վարպիտներ, եւ անդին արեւեկան հայու-
թեան մէջ Սրովեանէն յետո՛ Նարաւանդեանի,
Նազարեանի, Շահազդի, Բառու-Թաթիպարի.
Պոչեանցի, Աղայեանի. Բաֆթիի ուան գրա-
կան մեծ գէմքեր :

Այդ երանելի շըջանին ամենէն թանկա-
գին երեւոյթներէն, այդ չքեղ բոյլիս ամենէն
պայծառ ասատերէն մէկն էր Թերզեան : Իր
աելը՝ Պէշիկթաշլեանին ու Դուրիանին միջւն
է : Մեր երեք ամենաքննուշ, ամենաքաղցը
քնարերգակներն են ատոնք : Ու. Եներենի ալ,
թէպէտ՝ գեղեցկագիրութեան ու խառնուածքը
որոյ տարբերութիւններ ունենան, անոյ մա-
նաւանդ կ'երբարանան, որ Պոյիս քատաքին
արբեցոցի զեղեցկութեանը ամենէն Նարա-
զառ թարգմաններն են . . . ինչպէս Պարոն-
եան միծագոյն արապարտիչն է Պոյոյ ինքնա-
յատուկ համեղ սրամտութեան :

Պոլիսը՝ զոր մարզկային ապուշութիւնն
ու վայրագութիւնը՝ ընկերական տեսակէտով
անէքքի ու փոտութեան ստանն են գարձու-
ցած, ամենէն դիւթական հրաշակերտն է զոր
բնութեան սքանչելարուեստ ձեռքերը կերտած
ըլլան մեր երկրագունդին վրայ : Վասփորն ու
ու Մարմարան՝ Ասուուծոյ իշխանն ու. Ոգի-
սականն են : Լոյսը որ գարնան առասուները
կը ինքայ Պոլսոյ երկնքին մէջ . . չուշանաթոյը
բարակ մշուշները որ Վասփորի ջրերուն ճա-
ճանչարակ շափեւային վրայ կը թթվան,
քաղցրութիւնը զեխիւններուն որ մեղանուշ
օդի մը մէջ կ'երգեն անպատում երգերը գեր-
երկրային երանաւութեան մը, ու ծառապասկ
բլուրներուն չորհագել կատարները, որ կա-
պուտին վրայ կը տողեն լիբնց ներգաշնակ
տաղաւաթքը, եւ լուսնակ գիշերներուն դիցա-
կան հարանիքը որ խաւարը կը վարդավուտէ,
ու մսկեղջերին հինաւուրց մեսաւազձութեան

վերեւ՝ մարտանուաներուն փառքը եղբարական,
ու այն դրախտակերպ երազը մարմացածք՝ որ
Կողիներն են, այս բոլորը, եւ գեն այնքան
հրապոյրներ, մոռութիւններ, ժպիտներ, տե-
սիններ, գանձեր, յաղթութիւններ, նուա-
զումներ, արբեցութիւններ որ հոն կը պար-
զուին, կը փառի ին. կը տիրեն, մարզկային
արուեստ անկարող է զանոնիք լրիւ արտա-
յատելու . . միայն այդ բոլորն քաղցրութե-
նէն, մաքրութիւննէն . վեհութիւնն ու ճո-
խաւենէն նշոյլ մը ինկած, թափած, տարա-
ծուած է աւելի բան ու հա է փերթողի՝ մը
երեք քնարերգակներուն մէջ, եւ կը լուսաւորէ,
կը զովացնէ . կը թեւաւորէ անոնց տաղերուն
ներշնչումն ու ձեւը : Պէշիկթաշլեան կը յի-
շեցնէ՝ մասնաւորապէս՝ կողիները, եւ անոնց
խաղաղ, զժիտ, կտուարեալ զեղեցկութիւնը,
զարնանավերջի գիշերներուն երբ ամէն բան,
ասաւուածութիւնով հրաշագեստուած, կ'ան-
նիթանայ հոն . կը պայծառակերպի ու
կ'երգէ, ու կ'հրազէ « Ճիշ է հեշու լուսաւին որ
էժառէ յերեւու ջուրոց », եւ ուր ամրան օրերուն
պերճ արեւը՝ սոկնուու ծիրանիի կը փո-
խարկէ շուրջը գանաթաւալ զէտվէտող Մար-
մարան, ու վեն զուարթութիւն մը կը կամէ՛
եղեւիններուն մեխտաղձիկ կանանչին մէջ .

Հուր ներ արփում կը ծաւալի
ի դաս յառ գլուխպիփ,
նոյն ի յերիինը կը զմայի,
երկինն ի ծով նծանալիս :

Ու աշնան քաղցրօբէն ու մեծավայելչո-
րէն ու խաղաղօրէն արտում իրեկուններուն՝
ծովուն լայն կշաւուր ծփանքները որ կուգան
անոնց վրայ հառաչել ցաւ մը անուու ու
լուսաւոր եւ մարիլ երգելով, կ'արձագան-
գուին քերթողին տողերուն քաղցրածաւալ
ներդաշնակութեանը մէջ .

Ենքացայ մենաւոր զենանապարհ ամայութեան . . .

Դուրեւան իր Սկիւտարին ցոյացումն է :
Իր բանաստեղծութիւնը՝ չնշա ու գոյն կար-
ծես փոխ առած է այդ գիւթական բարձունքին
անսիններէն . անոր մէջ կը զգացուի հոծ ու
լուս արտութիւնը նոյնիներուն որ հոն կը
խօսկան կաթես տառապելով ծայրայել զե-
նեցկութիւննէն վասփորի կապայտին .

Ո՞ն , կը յիշե՞ս . Զամբրնայի
Սարդ հրասած լուս միջամիմ
Ու մեղի ուր ասյին նոսի՛
Սեւ նովանոյց վասահարի :

Կարսամայի կասյոյ զօռում ,
Վասիտոյի ծովիք դիտիմի .
Ռակից և մեր զամանակ երկիմ .
Ո՞ւ պարունակ լուս մեր նոպյոյն :
... Մեր նոցիր նոնիմերա
Թուխ թիթեւներ էին տրամ . . .

Անոր մէջ կը ցոլանան գերեզմաննոցները
որ կը փառիք տաւներուն մատիկ , եւ
եր ատարայոց գիւռ է զով ,
ի թիմք ծառակուն սօսափիւնովը գիշերին մէջ
մասունան խորհուրդը կը թուրին պատմել ,

Գիշերմաննոցին ցուու ծառե
Կը փրափան իրաւու մօս . . .

ու անպատմնէլի վերջալոյսները որ կը բռնկին
հեռուէն՝ Սթամպոլի վերեւ՝ քաղաքը այլա-
փոխելով Անուրջի նստանի մը , ու արշալոյսն-
երը որ Վասոփորեան երկինքը հրեցէն Դրախ-
տի մը կը փոխարկեն .

Ճախի օսդի ճամս էին
Վարդից նրդին կար յերկին .
Փիխան ամսց նոր հուօքի
Տեղար մարդիք ու սոկի :

Թերզեան կ'ոգէ Վերին Վոսիորը , թարմ
ու զուարթ եւ իր գերագոյն գեղեցկութեանը
մէջ ինքն իսկ իրմով գինով . իր յիքրուն
գերբնական կազոյտովը , իր բլուրներուն
սիրահաւէր թեւաբացութերովը , իր վրայ
իշնող լոյսին օրնուած քաղցրութեամբը . իր
գիշերներուն անլուր լուսնահսութեամբը .

Ա՞ն , գիրեզման այնտեղ ըլլար
Ուր Վոսիորի դարեւմնիցեր ,
Սաղարապի և մէս զալար ,
Թանան յալին զիւրանց պատկե :

Եւ այս ծափ ծափ ալեակի
Գային փօքիլ շրմիս կարա ,
Եւ հօն նոնեաց մէշին կարէ
ձերմակ մանիմն լոյս արձարեայ . . .

* * *

Թերզեան նուազ դասականորէն կատար-
եալ է քան Պէտիկթաշլեանը , ու նուազ զլուա
քան Դուրիանը , բայց աւելի ալլազն է քան

արդ երկուքը , աւելի ճոխ . աւելի լիցուն՝
գաղափարով , աւելի հրապուրիչ իրեն յատուկ
աննման քնչքութեամբ , իր քերթուածները
երբեք հատորով հրատարակած չըլլալով , քի-
շերը ծանօթ են իր բանաստեղծական գործին
ամբողջական անգին արժէքին : Հայոց ընդ-
հանրութեան մէջ թերզեան աւելի ծանօթ ու
ժողովրդական է դարձնած իր թարձերգու-
թիւններով քան բանաստեղծութիւններով .

այդ թարձերգութիւնները , նմանողական գոր-
ծեր , համեմատութեան իսկ չեն կրնար դրսուիլ՝
ըստ ի՞ո՞ իր քերթուածներուն հետո թերզեանի
փառը եր քերթուածներուն մէջ է : Կար-
ծուածէն աւելի բազմաթիւ են անոնք , մա-
ստիք հին ու նոր թերթերու ու հանդէններու
մէջ ցրուած , եւ մասամբ անտիպ : Գերազա-
ցորէն փափուկ . նուրբ եւ ազնիւ զգայնու-
թեամբ մ'օժտուած , ամենէն հարուստ ու
գիտակից գրական ու գեղարուեստական մշակ-
մամիր ուր մարզուած , այդ չքնազ հոգին՝
ժամուն գործիվ . բարձր ու մաքուր լաւա-
տեսութեան , ջնջն ոգեսպաշտութեան . ան-
դրզուելի հաւատքի . լուսաւոր իսէշալակա-
նութեան , ազնուական գեղասիրութեան ան-
հուն ու անթառամ երգ մը հնաեցուցած է , որ
պիտի մնայ եմբ գրականութեան ու լիզուէն
գերազոյն հարատութիւններէն մին : Իր վեր-
ջին գերթուածը , հոյակապ տաղ մը չ Մհ ,
զոր Բայնմէլ հրատարակեց , կ'ամփոփէր կար-
ծես այդ հատրնտիք հոգւոյն ամբողջ լուսա-
տարը գեղեցկութիւնն ու իր արուեստին
բոլանդակէ հրապորը թեւաւոր , միեւնոյն
ատեն ըլլալով՝ աւազ . իր հրամեշալի երգը ,
իր իսկական վերջին խօսքը կեանգին , ու իր
ողջունը Մանուան . զոր թերեւ ինքն իսկ
մօտ կը զգար եւ որուն կը նայէր այնքան
արի , զմտան ու ժպտուն նայուածքով մը .

... Հիմայ պարզէ՝ ոսկէեւեր անհունին մէջ ,
Հօդին անման , օնչէ ազա և անեկիրտ ,
Անեւեռ մէշէ անցիր ու երիմայր
Անեղանաւ ամբարի մէջ կ'երաս ի լիդ :

Տէ՞ս , աստերէն կ'իշին բայց լուսամարմին
Արհամանիւայ յերեւն համեարք բախչիկի ,
Ճըմարտութեան նախապիեր , և Տեսանոց ,
և գլուխեան իննականէւր զոյն նաշարի :

A.R.A.R. @

Եւ սուրբ Եւրոբ՛ համեմելոց զուակ՝ և եղիշ,
Աւետառն կրտսանակ խաճ մարդկութեան,
Եւ արդին է՛լ զոր պատեհի ու վրա թըթին
Եւ մատեցան առ ասոր ի ուրբն և սիր յարեան:

Եւ անառա հաւասաւարն իւր քափոյած
Թրօւտաներուն արցուններով ասադապրասի,
Եւ այս ու լուս առապիցաւ՝ և յոյս պրեին
Մարգարտինն անմոն մինա անապ անալայակ:

Խուրբ լուսեամ՛ ու իրեւ ուզի կը ուղեւու
Ասս յասեակ վերայէ կան յարեան իւր՝
Մեծ եւ անան եւշանկութեան ու յայերու:
Ոյ թիշ շարավ կը հաւալի համայնափիւ:

Մանուան աւ ոզի ի զուխի հանարա արցիւ հոգի՝ շրիմ զունէ: Այ յաւերէ
Ազատցար:—Լոյս զուներուն մէջն պաշցր,
Մէկ արքեն ուզով պատիալ՝ յրդից նոց կէս:

Թերզեանի բանաստեղծական գործին վեր-
լուծումն ընել չէ որ կը յաւակիր նու :
Պաշտումի եւ երախասագիտութեան քանի մը
խօսքեր են միախն. զոր կը թափեմ ամենա-
սիրելի վարպետիս գերեզմանին ոտքք . որ-
դական ցաւի մը արցունքներուն հետ : Այդ
վերլուծումը կարեի պիտի ըլլայ միախն՝ երբ
էրատարակուի ամբողջական հաւաքածուն
Թերզեանի գերբժուածներուն: Ու կը յաւասմ
որ իր որդիներուն գորոխ ու սպանչացողնե-
րու ինամաքը պիտի փութացնեն այդ հրատա-
րակումը , որուն անհամբեր կը սպասէ Հայու-
թիւնը :

* * *

Ուսուցչը որ եղան Թերզեան՝ այնքան
մեծ էր որքան բանաստեղծը: Այն զերը զոր
Պէշիկթաշլեան կատարեց՝ ընտանիքներու մէջ ,
Թերզեան զայն՝ բազմաթիւ տարիներ՝ կատա-
րած է մնր ազային գործարաններուն մէջ
նոյնքան ձեռնահարութեամբ . եւ աւելի լայն
արդինաւորութեամբ: Մէկէ աւելի մն մե-
րուններ իրմէ սորված են սիրել, մըրուննել,
հաշակի գեղարուեսան ու գրականութիւնը .
ու ոչ միախն Հայերը, այլ Պուլոյ բոլոր ցե-
ղերը օգտուած են այդ ուսուցչէն: պետական
վարժապաններուն, ուր Քրաններէն լիզուն
ու գրականութիւնը կ'ուսուցնէր, ամենէն
սիրուած զամաստեներէն մէկն է եղած: Բուրք
երիտասարդութիւնը կ-Ծ տարի առաջ, իորքին
յարգանքի ու երախտագիտութեան ցոյց մը
ըրա իրեն՝ առնելով անոր ուսուցչութեան

երեմանամեալը, Թրգասանյ արուեստագէտներէն,
գրագէտներէն շատերը իր աշակերտներն եղած
են: Ես ինքս՝ իրեն շատ բան կը պարտիմ: Երբեք պիտի չմոռնամ իր զասերը Կեդրոնա-
կանին մէջ : և Դաս »եր չէին անոնք (Թերզ-
եան « գրոֆէսօր իի ծանր ու յաւակնուու տի-
պարը չէր) . արուեստագէտի մը խօսուըր-
տուքներն էին: կ'առնէր եւրպապացի մնծ բա-
նաստեղծի էջ մը ու կը կարգար, ու կը
մենէկը, կ'ազրէր զայն, ու մեր հոգուոյն ու-
մտքին մէջ թափանցել կուտար անոր գեղեց-
կութիւնը . ուսուցչութենէ վեր բան մըն էր
իր ըրածը . մնծ բանաստեղծ մըն էր որ մնծ
բանաստեղծներու: Հոգին մնզի կը բանար .
Ա՛խ . անպատմնլի գեղեցկութիւնը զոր իր
գէմքը՝ արգէն այնքան գեղեցիկ՝ կը զգենուր-
այց պահերուն . գանգուը մազերով պակուած
լայն ճակատը աւելի կը լայննար, դէմքին
գծերը կ'այլափոխուէին: կը լուսավառէին,
նորքին անճառ բերկութիւնով մը կը ծալ-
էին: աչքնը՝ Գեղեցկին գինովութեամբը
ճաճանչաւորուած, ամրող դասարանը ընդ-
գրկող սաւառնագին նայուածքի մը մէջ տա-
րածուած, կը խօսէր, մինչ իր ժենթիւքը՝ այն
նուրբը, բարենորի մարդու անհման ժենթիւըը
պարզ, փափուկ ու գողտը, կը ստորագծէին
իր խանդոտ, սրամիս, ընտանի ու խորս-
թափանց, հմանդ, համոզող ու սնուցանող
խօսքը: Մէր ամենէն քիչ գրասէր ընկերներն
իսկ և բանուած» կը զգային գիրենք այդ
հրապուրէն, արքչոն՝ մտիկ կ'ընէին, ու կը
սորվէին սիրել գրականութիւնը: Ու գրակա-
նութիւնէն զատ, ինքը գիտէր նաեւ սորվե-
ցնել կիանքի գեղարուեսարը, գրալավագարու-
թիւնը, որուն պակասը տեսակ մը ազգային
ախտ է մեզի համար, եւ որուն անհրաժեշ-
տութիւնը զգացնող ամենէն աղղեցիկ ուսու-
ցին եղած է ինքը մեր մէջ: Այո՛, եւ շատ
բան պարտական եմ իրեն: Բաց ի Կեդրոնա-
կանի զասերէն, ինքը՝ հայրական համակրու-
թեամբ մը՝ զոր կեանքին: մնծագոյն պատիւ-
ներէն մին կը համարիմ, իմ առաջին քայլե-
րուս մէջ զիս քայլերած, թերութիւններս
ուղաց, ինչի առաջնորդ ու զօրավիր է եղած:
իրը բանաստեղծ՝ զինքը միշա պաշտած եմ,
բայց բանաստեղծ չէ որ զիս առաջնորդած է.

իր քերթողական արուեստը . իր ուզդութիւնն ու աշխարհայինացը տարբեր էին անհնամէ զոր ինձի տրուեցաւ ունենալ . բայց իր գարսիս արուեստագէտ իսրատները , իր անթերի ճաշակով գրաքանիք ցուցմունքները , իր սէրը , իր խրախուսամըր , եւ մանաւանդ իր փափուկ ու ինձի այն սիրելի հեգնութիւնը՝ նորունձայ ինապնդիք մը չափազանցութիւններուն ու կաղումներուն հանդիպէ՝ ինձի բարերար եղած են . եւ ես զինքը միշտ համարած եմ եւ այսօր իր գերեզմանին առջեւ . կը համարիմ նորէն իր խոնարհ ու շնորհապարտ աշակերտը :

* * *

Ու Հայ չէր արիւնով . Գէթ այսպէս ըսին Մայրը Յոյն , Հայրը Խոտացի . Մանուկ հասակի մէջ՝ ուղարկուած Վենեսիկ՝ Ռաֆայէլ-եան վարժարանը , Միթիթարեան միջնուորսին մէջ , մասնաւորապէս իր զլինաւոր ուսուցչին Ալիշանին հրացայտ շռնչին տակ . կը զառնայ Հայ . ինձի քիչ մը գժուար կը թուր ասիկա ամրողապէս ճշմարիտ ընդունիլ : Ես զինքը միշտ «Հայ» եմ ճանչցած . խորապէս Հայ , սրտով , մաքով , կեանքով Հայ . Պոլսոյ մէջ կան «Ըզվանթէն» աներ , որոնք իտալացի կամ Քրէնկ կը Կոչուին . բայց շատ մը ցեղերու խառնուրդ են , եւ յաճախ լստինացած Հայերու զաւկները : Թիրզինանի հայըր առողնումք եղած ըլլալու էր : Հայ արիւնի բաժին մը իր մէջ անհրաժեշտ է ենթադրել՝ իր անձն ու գործը բացատրելու համար : Յունական արիւնոր ու եւրոպական գաստիարակութիւնը իր մէջ մեծապէս զգալի էին անշատշ . բայց կար իր մէջ խորունկ բան մը , որ Հայ էր , եւ աս՝ չի տասաւորիր , ժառանգական է . ի՞նչպէս կը սիրեր հայ լիզուն , ի՞նչ գորովով , ի՞նչ պաշտուամով . ի՞նչ պանչացմամբ . և ես այ չիմ զեսոր Հայ՝ մը թէ ոչ , կ'սէր որ մը . բայց հայերէնը այնքան աղուր է , զայն այնքան կը սիրեմ , որ անով զիս Հայ կը զգամ : » Եւ խկական Հայու չես մը չէ՝ որ այնքան հայտունէ հապատութեանը կը փառարանէր « Հայ հանճարը » Զլունէ զուլուր զմայլելի գերթուածին մէջ :

Օր պիսի գայ որ Պոլսոյ գեղեցկութիւնը պղծող մարդկեցն աղքը պիսի սրբութ , բնա-

ջինջ ըլլայ՝ լաւագոյն մարդոց կամքին տակ , Կանակ մը պիտի ծաղկի հոն՝ ազատ ու ազնիւ , լուսաւոր որ ներդաշնակ՝ ինչպէս բնութիւնը որ հոն կը ճառագայթէ : Այն ատեն , այդ քաղաքին բոլոր գեղասէրները . թափօր կարածած , պիտի երթան կանչնել ի պատիւ . Պոլսոյ այդ անհնան Այստիհն՝ Վոսփորի « սազարթագի ու միշտ զալար » ափերուն վրայ . Երկիրածած յարգանքի մերժակ յշատատակարան մը՝ հայ հանճարին մատներովը կերտուած :

Ա. ԶՈՂԱՆԵԱՆ

ԵՄՍԱԻՆԻՍԻ ՃԱՄԲՈՐԴՆԵՐԸ*)



Խանջ ու ցրտում կ'երան երկուն նմաւուս .

Անդիմաղիր փօս մը զրեեն կը տանի . . .

Ուրան յայտ իր հետ բարած եր Ցիուն ,

Ու այլ մը զեր չեր տեսած զիմի կենակի :

Ճամբուն վրայ արեւու զրեանը երազ՝

Եանցաւակ զզի անունին կ'իջեւե ցած՝

Կանց առան մեր՝ կը դիտէին միւսարատ ,

Մրցանանիկ խօսւմներով ճամբանց :

— Ո՞վ Կունվաս , Անու առե՛մ ալ իշաւ .

Հաւանեան խօսեցներու խորի ի վար ,

Ու անեղուկ յրեւ ասուա մը ըշարա ,

Կնենանուրեան կայծերու հնոցն այն երաշաւ :

Քիյ մ'յա յեօն տրապանու խաւարի

Թանձը յեզու պիտի պատէր քէ ի՞նչպէտ

Մեծ Հաւաքիր արեւամաւս ալ խորին

Պիտի թերէ նոդիմեռտ մարք անեւ :

Խանջ ու ցրտում կ'երան երկուն նմաւուս՝

Խարկանեներու խայր մը զրեեն կը տանի . . .

Ո՞վ տեսած զիմի մակեներէ եկած դոր .

Հետօն՝ ք քէ կին . ա՞ն , իոլ երա Սատանի :

* Նու լոյս տեսա եղիտ եսիսկարս Խուրեանի ներքաւածերու հասոր , Ճավուական սրինգ տիտառով : Մեծանուն եկեղեցականը , այս հասորով թիմինին կը յայտն պահապիտ ու Երանուսն բանատին մը : Արդ սանենի գրին վրայ մասնաւու բորսանով մը պիտի սիօնիք : Այս սանկարանի կը աշատան արտապելոյն հասորին՝ և եայ բանատինդուրեան՝ անենէ հոսկապ չերեւ միմ , « Խմաւաւի համբարտեար » : Գերին վանառման հասորը պիտի հայ սախաներուն :